

ձաւ, ու “Երթանք”, ըստ : Իսկնդեղան իր վերջին բառերն որ խցին մէջ զուրցեց : Երբոր սանդիմոյն զլուխը հաստ, Մագէյ աշտարակին պահապահն սին պատահեցաւ, որուն ասանկ ըստ : “Երէկ չէ առջի որ քիչ մը քեզի դէմ նեղացեր էի, բայց կ'աղացեմ որ ներես” . Մագէյ և ոչ իսկ պատասխան տուաւ, և կարծես թէ և ոչ իսկ կ'ուզէր մտիկ ընել :

Իս ան ատեն մինակ մնացի նոյն խուցին մէջ՝ սաստիկ ցաւոց մէջ ընկղմած և գրեթէ ինքզինքս կորսնցուցած : Խամբուկներուն ձայնէն հասկրցայ որ թագաւորը մահուան տեղը հասեր էր . ժամ մը վերջը թնդանօթներուն արձագանգը, Կեցչէ Աղջն, Կեցչէ Հասարակալետութիւն ձայներուն աղաղակը իմացուց մեզի որ առաքինի ու բարեքարոյ թագաւոր մը պակսեր էր աշխարհքէս :

ԳԼԵՐԻ

Մեացածք զայ անզամ :

Նարուեն Ա. Ռիստ կղզի :

Ին միջոցին որ դաշնակից զօրաց քանակները ամէն կողմէն խմբովին Դաղլիա կը մտնէին, մէջն Ա. արոլէնն Փոնդէնըլոյի մէջ իր վերջին տիտուր ու որտաշարժ հրաժարական ողջոյնը տալվ կը բաժնուեր իր քաջամարտիկ զօրքէն, որնք իրենց վեհազն զօրավարին չորս կողմը առած՝ այն աչքով մը կը նայէին իրեն իբրև թէ աս վերջի անգամն էր որ վնաքը կը տեսնէին :

Ա. արոլէնն, 1814 տարւոյն ապրիլի 20^ն գէտ ՚ի Ֆրէժիւ ճամբայ ելաւ, հետը առած չորսհարիւր պահապան ջօրք, Տրուոյ և Պետրան զօրավարները որոնցմէ առջնը կայսեր բանակի օգնական ու մէկալը արքունի տան հազարատէտ էր, Դամպրոն զօրավարը՝ հրամանատար որսորդ զօրաց առաջին վաշտին, Ժերմանովսքի սարոնը՝ հրամանատար լեհացի նիզակաւորաց, Մա-

լէ ասպետը, Դառնիւել և իրառւլ թնդանօթաձիգ զօրաց գնդապետները, Լուպէր, Լ ամուրէթ, Հիւրոյ և Դամպին հետևակ զօրաց գնդապետները, և Պալինսքի ու Շ ուլց լեհ նիզակաւորաց գնդապետները : Ֆրէժիւսի մօտ եղած ծովածոցին մէջ, որն որ վերջը այնչափ անուանի եղաւ, երկու պատերազմական նաւ կը գտնուեր, որոնցմէ մէկը Դաղղիացոց ու մէկալը Լ նդղիացոց էր : Ա. արոլէնն, իր աքսորանաց տէղը Լ լուս կղզին երթալու համար, չուզեց գաղղիական նաւով մը երթալ, ու նախամեծար ընտրեց անգղիացինաւը, ըսելով թէ “Չեմուզեր որ ըսուի բնաւ թէ գաղղիացի նաւ մը զիս յաքարս տարեր է” :

Մայիսի 3^{ին}, երեկոյեան ժամը վեցին, անգղիացի պատերազմական նաւը Բարդոյ-Ֆերրայցին նաւահանդիսութանու . ասիկայ մայրաքաղաքն էր Լ լուս կղզոյն, զորն որ իբրև թագաւորութիւն մը պարգևեցին այն մարդուն, որ քիչ մը առաջ այնչափ ժողովրդոց զլուխ կեցած՝ բազմաթիւ աղգեր կը կառավարէր :

Լ լուս կղզին հնուց Իլուա կը կոչուեր . և առաջ Յունաց գաղթականի մը ձեռքն էր, բայց վերջը Սարտուրից հետ մէկտեղ Հ ուղմայեցւոց իշխանութեանը ձեռքն անցաւ : Ին ժամանակներէն ՚ի վեր խիստ նշանաւոր էին իր երկաթահանքերը, զօր նաև Ա իրգիլոս Ինէականին ծ գրքին մէջ (տող 275—276) կը յիշատակէ ըսելով.

Եւ հարիւրեակս երիս իլուա ետ կըզի, ի քալիբեան բոլիս անըսպառը բերրի :

Մետասաներորդ դարուն Ռիզայի մեծազօր հասարակապետութիւնը այս կղզոյն տիրեց . բայց ատեն անցնելով Շենովացիք Ռիզացւոց ձեռքէն առին զայն, և Լ ուզգացւոց տուին՝ այսու պայմանաւ որ տարուէ տարի տուրք մը տան : Վիշ ատենէն Ռիզացիք նորէն տոին, և բնակչաց ալ խել մը արտօնութիւններ նարհեցին, որպէս զի իրենց հաւատարիմ մնան : Ծետոյ Ռիշ-

մանդի հետ մէկտեղ միացաւ ընդ Գաղզ
զիոյ . և հուսկ ուրեմն 1815 ին Ա Են
նայի ժողովքը Դասկանայի շնորհեց
առ կղզին :

Դաբովէնն այս իր նոր իշխանութեն
երկրին պատուալիներուն վրայ տակել
տուաւ Խալացւոց դրօշը , որուն ենթաւ
կան Ճերմակ էր ու չորս դին կարմիր
երիզ մը ունէր , և մէջն ալ իրեք ոսկիէ
մեղու : Դաբովէնն՝ որսորդ ձիւաւոր զօ-
րաց սպայի զգեստ հագած , դաղղիա-
կան եռագոյն նշանը՝ փոխեց և կըզ-
գոյն կարմիր ու Ճերմակ նշանը դրաւ :
Յամաք ելածին պէս՝ թնգանոթի հա-
րիւր մէկ հարուածի ձայները իր գա-
լուստը բարեւեցին . ան միջոցին Բար-
դոյ-Ֆերրայոյի եկեղեցականք ու ազ-
նուականները , ըստ հին սովորութեան ,
քաղաքին բանալիները արծաթէ անա-
կի մը վրայ դրած՝ իրեն ներկայացուցին :

Տալէամզօրավարը , որ Գաղզիոյ կող-
մանէ կղզւոյն հրամանատարն էր , իր
իշխանութիւնը Դաբովէնի յանձնեց ,
ուսկից որ ընդուներ էր զայն . և Դա-
բովէնին հասած օրը՝ հաստակաց մու-
նետիկներ բոլոր կղզւոյն մէջ հետեւեալ
ծանուցումը հրատարակեցին փողերու
հնչմամբ , որուն թէսկէտ և Տալէսմ
զօրավարը ստորագրեր էր , բայց Դա-
բովէնի շարադրածն է կ'ըսեն :

Բնակիչ էլպա կղզւոյն .

Մարդկային բաղզին փոփոխութիւննե-
րը դՆաբովէնն հոս ձեր մէջը բերին , որն
որ իր կամքովը ընտրեց ձեզի տէր և իշխան
ըլլալ : Դեռ ձեր պարիսպներէն ոսքը ներս
չդրած , ձեր նոր թազաւորը հետեւեալ խօս-
քերը զուրցեց ինձի , զորոնք կը փութամ
ձեզի հաղորդելու , որովհետեւ ձեր ապա-
զայ երջանկութեանը առհաւատչեայ մըն
են :

« Զօրավար , ըստ ինձի Դաբովէնն , ես
հայրենեաց օգտին համար իմ իրաւունք-
ներս գոհեցի , և էլպա կղզւոյն թազաւոր
և տէր ըլլալու իրաւունքը միայն պահեցի
ինձի : Բոլոր տէրութիւններն այս կարգա-
դրութեանը հաւանած են : Երբոր առ բա-
ները կղզւոյդ ընակչացը ծանուցանես , ը-

սէ նաև իրենց թէ ուզեցի ես հոս իմ բնա-
կութիւնս հաստատել , ճանչնալով իրենց
քաղցր բարքն ու քաղցր կիմայն . ապա-
հովցուր զիրենք որ ամենայն կերպով և
մինչև ցվերջիրենց բարեացը համար հոգ և
ջանք պիտի ունենամ » :

Այս խօսքերս , ո՛ Էլպացիք , բացա-
տրութեան կարօա չեն . ասոնցմովյատնի
է ձեր հանդերձեալ երջանկութիւնը : Կա-
բովէնն լաւ ճանչցեր է զծեղ , որուն և ես
կը վկայեմ՝ ինչպէս որ արդարութիւնը կը
պահանջէ : Ով բնակիչը էլպա կղզւոյս ,
քիչ ատենէն ցաւով սրտի ձեզմէ պիտի
հեռանամ . բայց մատծելով ձեր ապազայ
երջանկութիւնը , իմ բաժանմանս զառ-
նութիւնն ու ցաւը կը նուազի . և ուր որ
ալ ըլլամ , միշտ էլպա կղզւոյն բնակչաց
լաւութեանցն յիշատակը անջինջ պիտի պա-
հեմ մոքիս մէջ :

ՏԱԼԷՍՄ

Մինչեւ ցայսօր թէ որ էլպացւոյ մը
հետ խօսելու ըլլաս , անկարելի բան է
որ Դաբովէնի վրայ խօսք մը չբացուի .
ամենուն կը ցուցընեն տեղացիք քաղա-
քապետին դղեակը՝ ուր որ Դաբովէնն
բնակեցաւ , որ պարզ շէնք մըն է , եր-
կու թեռով ու կրկնայարկ . անանկ գիրք
մը ունի ասիկայ , որ ամբողջ քաղեին
վրայ կը նայի , և հիւսիսային կողմէն
ալ կը տեսնէ Բիումալինոյ քաղաքն ու Ի-
տալիոյ ափունքը : Հաղարումէկ մանր
մանր դէպքեր կը պատմեն՝ Դաբովէնի
հնատեղի կենացը վրայ , իր սովորա-
թիւններուն , իր զքաղանացը , և թէ
ինչ մտածութիւններ ունէր ու ինչ ոճ
բանած էր իր այս մանրանկար թագա-
ւորութեան կառավարութեանը մէջ ,
որոնք շատ հետաքրքրական են :

Դաբովէնն ոչ երեկք իր ընիկ արտա-
քոյ կարգի զործունէութիւնը ձեռքէ
թողուցեր էր . զիշերուան ժամը եր-
կուքին կ'ելլար , և ինչուան առաւօտ
կ'աշխատէր : Գլխաւոր զքաղանքն էր
Գաղզիոյ պատմութեան և Դպիստոսի
վրայ հմտանալ : Լուսնալէն եաքը կ'եր-
թար իր շինել տուած ճամբաններն ու
շէնքերը կը զննէր : Ժամը իննին կը
դաւնար նախաճաշիկ ընելու . և վերջը
երկու ժամի չափ քուն կ'ըլլար : Հետոյ
ինչուան իրիկուն իր ներքնասենեակը

կը քաշուէր . և ան միջոցին օտարական ներ կ'ընդունէր , գործողութիւնները կարգի կը դնէր , ունկնդրութիւն կը չնորհէր , առանձին երկասիրութիւններ կը յօրինէր , և թերես կը պատրաստէր ալ այն յայտարարութիւնները , որոնցով իր Դաղղիա դառնալու կամքը ծանոց : Իրիկուան միջոցները՝ Պեղաբան զօրավարին կամ Տրուոյ կոմին հետ լոնկոնէ , կամ Այն Մարդինոյ կ'երթար , որ իր գիւղազբօսանաց ու շրջագայելու տեղերն էին : Իր գալէն առաջ՝ Այն Մարդինոյ հասարակ խըրթմը մըն էր , զոյն որ ինքը վայելցապէս շինել տուաւ , ու գեղեցիկ կահկարասիներով զարգարեց : Ինքը ամենեին հոն չէր բնակեր , հապա միայն երբեմն հոն Ճեմելու կ'երթար :

Ճամը ութին կերակուր կ'ուտէր , ու իր քովը կը նստեցընէր պատուաւոր անձինքը , և ոչ երեկը գիմացը մարդ կը նստէր : Կերակուրը արտաքոյ կարգի շուտով կ'ուտէր , և կ'ուղէր որ կերակուրները ետեկ ետե սեղան գան . Հազիւ կէս ժամ կը տեւէր ամբողջ սեղանի միջոցը : Ոյէ որ սեղանի վրայ խաթուններ գտնուէին , ինքը անսնց կը հրամցընէր կերակուրները , և զըւարթ եղած միջոցընոյն չնորհքը ամենուն ալ կ'ընէր . իսկ երբեմն ալ մոածութեան մէջ ընկղմած՝ լուռ կը կենար , և ան միջոցներուն ոչ ոք հետը կը համարձակէր բան մը խօսիլ : Կերակուրէն վերջը՝ դղեկին ետեի պատի պարտէզը կ'երթային , և հոն ինչուան զիշերուան տասնըմէկը խօսակցութք կ'անցընէին : — Ամէն կիրակի օրեր , կէսօրուան միջոցները , Կաբոլէն պատարագի մը ներկայ կ'ըլլար , որ դղեկին մէջը կը մատուցուէր . բոլոր կը զւոյն քաղաքական մեծամեծներն ալ հոն կը գտնուէին . պատարագէն վերջը Կաբոլէնին իւրաքանչիւրին հետ կը տեսնուէր ու ամենուն ալ խօսք մը կը զրուցէր , ինչպէս որ կ'ընէր Դիւլերուի մէջ :

Կաբոլէնին կապա գալէն վեց շաբաթ վերջը . Եղիշիա տիկինը՝ իր

մալրը նաւով մը Ռորդոյ-Ֆիերայոյ հասաւ : Քանի մը օրէն ետքն ալ եկաւ իր Պաւլինէ քոյրը , այն իսկ է Պորկէզէ իշխանուհին . որ Կաբոլէնին վրայ ունեցած սիրոյն պատճառաւ , Կէապոլիսը թողլով նոյեմբերի 1^ն իր բնակութիւնը լավա հաստատեց :

Երբոր աս իր նոր թագաւորութիւնը ձեռք առաւ Կաբոլէն , ի սկզբան տեղացիք զինքը այնչափ չէին սիրեր , որովհետև ինչուան այն ատենները լավացիք Դաղղիոյ վրայ գոհ ըլլալու առիթ չէին ունեցած . բայց քիչ ատենէն ամենուն սիրու շահէցաւ : Իր առջի իննամբը Ճամբաններ ու շէնքեր շինելը եղաւ : Քանի մը շաբթօւան մէջ թէատրոն մը յօրինեց . երեսէ ձգուած աւերակ տեղ մը ընդարձակ զինուորանոցի փոխեց . նոյնպէս Ռորդոյ-Ֆիերայոյի մէջտեղէն առնելով ինչուան կղզւցն մէկալ ծայրը փառաւոր սալյայտակ ուղի մը շինեց . դարձեալ ուրիշ հարկաւոր Ճամբաններ ալ գծել տուաւ : Ռոլը հասարակաց եկամուտներէն եկածը ամենէն կարեւոր պիտոյից համար սահմանեց : Խակ եկամուտներն էին , նախ՝ երկաթի հանքերը , որ տարին մէկ միլիոն ֆրանգ կը բերէին . Բ , թոն՝ ձկան որսը , ուսկից 4-500,000 ֆրանգ կու գար . Դ , աղ հանելու արտօնութեան վճարքը , որ ընկերութեմը ձեռքն էր , ու կէս միլիոնի չափ ալ ան կը վճարէր . Դ , կալուածոց հարկերն ու մաքսատան վերաբերեալ ապրանքներուն տուրքը : Լայս ամէն եկամուտներուն վրայ ուրիշ երկու միլիոն ալ հասարակաց գանձէն աւելցընելով , Կաբոլէնին համար պէտք եղած գումարին հասաւ : Կաբոլէն շատ անգամ Պիեռզիան ու Տրուոյ զօրավարներուն կ'ըսէր՝ թէ Ալէ Երեկէ այսչափ հարուստ եղած եմ :

Պատերազմական Ճարտարապետութեան՝ և թնդանօթաձիգ զօրաց երկու հին զօրանիստները գեղեցիկ շէն-

քով մը իրարու հետ միացընելով, իրեն կայսերական պալատ մը ձեւացուց . և հին պատուարը պարտէզի փոխելով՝ հօն ծառազարդ ճամբայ մը շինեց, զորոնք իր ձեռքովը տնկեց, և ջրչանով ջրչոր մը բացաւ՝ իր տուած ձեռվը : Ի՞ս նոր ու առժամանակեայ բնակարանէն կը տեսնուի՝ Ա, աբովէնի հանձարը, գեղեցիկ կարգաւորութիւնը, և վայելուչ կենաց համար հարկաւոր սեպուած բաներու վրայ ունեցած խնամքը, որով նշանաւոր եղած են բոլոր ան թագաւորական պալատները, որոնք իր կայսերութեանը միջոց նորոգուած և կամ յարդարուած են : Պալատին ետեի կողմէն մասնաւոր դուռ մը շինել տուաւ, որպէս զի յարձակման ժամանակ կարենայ անկէ փախչիլ . ահաւասիկ ասանկով այն մարդն որուն բազդը երկար ժամանակ զուրիշները կը դողացընէր, ինքը իր տանը մէջ մարդկանցմէ կը վախէր : Պալատին սենեակներուն մէջ եդէպոսի Նիարագրին փորագրութիւններէն մէկքանին զրուած էր, որոնք իր երիտասարդութեան, յուսոյ ու փառաց ժամանակները կը յիշեցընէին իրեն : Իր գործածած ագաֆու փայտէ զրասեղանը ինչուան հիմա նոյն ներքնասենեկին մէջ և նոյն զբքով կեցած է, զոր այսօրուան օրս ալ կղզւոյն բաղաքապեու կը գործածէ :

Քիչ ատենուան մէջ բոլոր Աւրոպյի հետաքրքիր ու պարապորդ մարդիկը լավա թափեցան . ասոնց թիւը երթալով շատցաւ, որով ստիպուեցաւ Ա, աբովէն այնպիսի միջոցներու ձեռք լարնել, որ կարենայ առջեւը առնել որ և իցէ խառնակութեանց որ կրնային ծագիլ այնչափ անծանօթ մարդկանց հօն լեցուելէն, որոնց մէջ խել մը բաղդախնդիրներ ալ կ'երևային : Ի՞ս եկողներուն մէջ խիստ շատ անգղիացիք կը դտնուէին, որոնք նաւերու մէջ լեցուած հօն կու գային : Ի՞րդոյ ասպեու, որ 1814ին Հռովմէ կեցող Պաղպիոյ դեսպանին քարտուղարն էր, կ'ըսէ թէ Ա, աբովէն թող կու տար որ Խնդղիակիք Իսրդոյ-Ֆերրայոյ գան զինքը տես-

նելու համար, և կ'ըսէր ալ թէ ։ Ի՞ն գղիացիք զիս իրերն հետաքրքրական մարդ մը կ'ուզեն տեսնել, ։ Ի՞ս բանս որչափ ճշմարիտ էր, սակայն պէտք չէր որ այնպէս գիւրաւ թող տար իր արքունեաց մէջ ելումուտ ընելու . վասն զի թէպէտ Ա, աբովէնի ամէն մէկ ըսած խօսքերը, որ կու գային Հռոմայ մէջ կը տարածուէին, հանձարաւոր, սրամիտ ու իմաստալից խօսքեր էին, բայց մէկալ կողմանէ լաւ կը յայտնէին՝ թէ առագաստեալ կեղծիք մըն էր իր աշխարհքիս գործողութիւններէն ձեռք քաշելու ցուցուցած յօժարութիւնը, մինչդեռ իր միտքը յայտնի էր Պաղպիա գանալու համար ըրած պատրաստութիւններէն, և Յովակիմ եղալորը հետ ըրած թղթակցութենէն, ։

Ո երը յիշառակութիւն մը ըրինք Աան Աարդինոյի վրայ, որ Ա, աբովէնի ամարաստունն էր . ասկէց նայելով Աորդոյ-Ֆերրայոն, ծովը, նաւերը, լեռները, բոլորը մէկտեղ առած՝ գեղեցիկ տեսք մը կը ձեւացընէն : Տունը թէ պէտ պղտիկ, բայց կարգաւորեալ կերպով շինուած էր . շէնքին մէկ թէ ըմբարկ է, մէկալը կրկնայարկ . սեղանատունը եգիպտական ախորժակով նկարուած էր : Արահին մէջ Ա լիզա իշխանուհոյն և իր էրկանը Պաջիորքի իշխանին մարմարեայ կիսարձանները զրուած էին, որ ինչուան հիմա կը պահուին : Ա, աբովէն Աան Աարդինոն Աարիամ Ա ուիզ արքիզքսուհոյն՝ իր կնոջը՝ ժառանգութիւն ձգեց . և որ զարմանալին է՝ ան մարդն որ այնչափ ընդարձակ և գեղեցիկ երկիրներու տէր էր, աս խեղչ տեղը միայն ունէր որ կարենար ուրիշին ժառանգութիւն ձգել :

Ա, աբովէն, որ իր յաջողութեանցը ժամանակ Ա, արոպան ալ բաւական ընեպելով իրեն կը ձանձրանար, տարակոյս էկայ որ աւելի նեղութիւն պիտի քաշէր Ա լավայի մէջ . անոր համար կղզւոյն ամէն կողմը քալած է : Իր գլխաւոր արշաւանաց վայրն էր Աարշիանա ըսուած լեռնոտ ու վայրենի տեղը . կ'ըսուի թէ

ան տեղի զով ու զսւու օդին և վշիտ
ջրերուն համար կ'երթար հոն . բայց
անշուշտ աւելի իրեն բնութեանն և ա-
խորժակին յարմար եկած էր տեղոյն
ահաւոր տեսարանը , և լեռնցի տեղա-
ցւոց խիստ , ազատ ու անսանձ բարքը :

Իլ Հարուսակոր:

ՀԱՍԽՕՍՈՒԹԻՒՆ

Ճանապարհորդորիւն Պողիկտետի ի Հովիմ :

ԹՈՒՂԹ Է .

(Տես Հա . ԺԵ . երես 242)

“ Զախ կողմդ Հռոմուլոսի տաճարն է , որ
Հռոմայ տաճարներուն ամենէն չքեզներէն մէկն
է : Այս թագաւորը երեսունքութը ասարի թա-
գաւորութիւն ընելէն ետքը՝ յանկարծակի անե-
րկութացաւ հասարակաց հանդիսի մը ժամանա-
կը , զորն որ ահաւոր մրցիկ մը ընդհատեց : Աս
կարգէ դուրս դիպուածը ժողովդեան սիրար
շատ շարժեց , որ արդէն զինքը հօր սիէս կը յար-
դէին : Յուղես Պրոկուլոս , որ պատրիկներուն
մէջ նշանաւորներէն մէկն էր , վախնալով որ այս
դիպուածին պատճառուը կը փնտրուի՝ երդմանը
հաստատեց որ Հռոմուլոս երկցէր էր իրեն տա-
տածային սարորդելիքներով . և Հռոմայ փա-
ռաւոր ճակատագիրը իրեն յայտնելէն ետքը՝ հրա-
մայեր էր որ իր անձին տաճար մը շինուի , որուն
մէջ կուրինա անուամբ պաշտեն զինքը : Այնպի-
սի անկեղծ ու արգար ճանցուած մարդու մը
վկայութիւնը՝ ժողովդեան չփոխութիւնը հան-
դարտեցուց . և գիւրաւ հաւաաք ընծայեց այնպի-
սի բանի մը , որն որ կորսւեալ թագաւորին վրայ
ունեցած իր սկզբ , և իր անձնական փառասիրու-
թիւնը կը հրապուրէր : Հռոմայ հիմնագիրը անկէ
եաքը անոր պաշտպան աստուածն եղաւ , և այն
մարգը՝ զօր իր թշնամիները մարդկանց թուէն վե-
րացեր էին՝ աստուածոց թիւն անցաւ :

“ Ճամբանիս շարունակելով՝ քիչ ատենէն կը
հանինք քաղքին պարիսաներուն հիւսիսային կողէ
մը ձևացուցած անկեան ծայրը : Աս պարիսանե-
րէն դուրս՝ ձախակողմը կանդինուած է կրկեսը ,
ուր որ կը կատարուին հռչակաւոր Փլուտոն (կամ
Դառլատան) խոշէը՝ գտրնան ժամանակն որ Փլորա
դիցուէին առատարար կը հեղու իր գանձերը : Ես
ալ ներկայ եղած եմ անոնց անդամ մը , բայց չեմ
համարձակիր նկարագրել քեզի անոնք : Այսչափ
միայն դիմանալը բաւական սեպէ , որ այս խաղե-
րուն մէջ բազմաթիւ կանայք ամօմիսածութեան
բարբառն ու քողերը միանդամայն մէկդի կը դնեն ,
և անմիտ բազմութիւնն ալ նոյն ամօմալից տեսա-
րանները ծափաձայն ուրսիսութեամբ կը դովէ :
Փլորական խաղերը 513 տարւոյն առաջին անդամ
ոկան կատարուիլ է Հռոմ . անկէ ետքը մասնա-

ւոր պարագաներու միջոց կը հանդիսանային , մին
չե որ 580 տարւոյն երկայն անարդասաւորու-
թեան մը պատճառաւաւ՝ տարեկան հաստատու-
ցան : Շատ գժուարին է ըմբռնելը թէ ինչպէս ա-
սասիճանի ըրւատորեալ մարդիկ՝ մտածած ըլլա-
որ առաքինութեան նախատինք դնելով կրնա-
նպաստաւոր ունենալիրենց զդիս : Համարակալը
որոնք միշտ փոյթ կը տանինի բարի վարուց պահ
պանութեանը , չեն համարձակիր այն անկարգու-
թիւնները վերցընելու , որոնք կրնից քօլովը պա-
տըսպարզուած են . կամ մանաւանդ՝ ժողովրդ եա-
հաճյանալու փափաքով՝ զանիկայ աստականելու
վակը սրտերնէն կը վերցընեն : Այսն իսկ անաշառ-
կատոն թողուց հեռացաւ վլորական խաղերէն
որոնց ներկայ կը գտնուէր , որպէս զի ժողովուր
դը ազատաբար վայելէ այն զուարձութիւնները
զորոնք իրեն առաջիկայութիւնը կ'արգելուր ,
որոնց իր առաքինութիւնը չէր կրնար թոյլ առա-

“ Ետքի աներուն ու քաղքին պարիսպներու-
մէջաւղը ընդարձակ պարասպներու-
որն որ նոյնպէս կը տարածուի պարիսպներու-
անդիու գին , և Պարագաները կը կոչուի : Այս եք
կիրը սուրբ է . հոն թէ շենք շինելը և թէ գետի
հերկելը արգիլուծ է , կամ պարիսպներուն հիմ
խախտելու վախէն , և կամ այն յարգութեան
համար՝ որով որ Հռոմայեցիք իրենց նախնեա-
հիմնած առ հին պատուարը կը մեծարեն ¹ : Տե-
տեղ դրուած քարելը Պարապամբրձին ասհման
կը ցուցընեն : Պարիսպներէն անդին եղած կտորի
մէջ հաւահմայութիւնները կ'ըլլուին . այդ արա-
րուութիւնը միայն բաց տեղ կրնայ ըլլուիլ . ու-
ընդ հակառակն գուշակութիւնները անխալիր ո-
իցէ տեղ կ'առնաւին ” :

Այս միջոցին Սիրոսին խօսքը կտրեցի . “ Ասի
ընենք , ըստ , ինչ կը զուրցէ սա հասարակաց մու-
նեամիկը , : Այն յարտ գիտուա որ իւն օւէն հա-
մայն արէնն մէջ , համարուալի իւ առջեւէ՝ ամուրդի ու
ոի հանունն Յանաւա Եւմ բարուած վերջին պատեւուզի
միջոց առնաւած առունէը , որ Պարենայի իւցաւ էն
“ Ինչ վերաբերութիւն ունի Ետրուրիոյ թագա-
ւոր մը , կանչեցի ես , որն որ մէզմէ չըրս գար ա-
ռաջ կ'ապրեր , Յունաստանէն հիմակուան ասեն
առնուած աւարին հետ , : — “ Ասիկայ հին գէ
պուած մը կը յիշեցնէ , պատասխանն ընկերու-
թիւնը 246 տարւոյն՝ Պորսէննա Հռոմայեցւ-
հետ խաղաղութիւնն ըրաւ , որպէս զի ցուցննէ ու
շափ զարմանք ազգեր էին իրեն անոնց ըրած գիշ-
նական գործքերը պատերազմին միջոց՝ անոն-
թողուց բանակին վրանները , զօրաց և նոյն իսկ է
րեն կարամիքը : Հռոմայեցիք ալ իրենց երախտու-
գիտութիւնը ցուցննելու համար , աճուրդով ու

¹ Այդ մեծարանքը շատ նուազեցաւ ժամանա-
կաւ : Դիբնեսիս Ալիկառնացին , որ Հռոմայ հի-
մնադրութեանը ութերորդ գարուն կ'ապրէ-
ասանկ կը սիէ (Գիլք Դ . գլ . Դ .) . “ Շատ կ-
խաբուի մէկը՝ թէ որ ուզենայ Հռոմայ մեծու-
թիւնը իրեն ըրա կողմի եղած տուներէն շափե-
որովէն եաւ արուարձանները անանկ յարակից և
քաղքին ու տունները անանկ խակած են պարիսպ-
ներուն , որ մարդ գժուարաւ կ'որոշէ պատուա-
նելը , :